

պիտի բաներ ընելու փափաքը՝ որոնք օրինաւոր չեն, և յայտնուելու որ ըլլան՝ արգիլուելու արժանաւոր կը սեպուին. երբեմն ալ կ'ըլլայ որ ուզածնին օրինաւոր է՝ բայց անոր հասնելու համար բռնած միջոցները ապօրինաւոր. խորամանկութիւն ընողները շատ անգամ իրենց վախճանին չկարենալով հասնիլ, ծիծաղելի կ'ըլլան, և շատ անգամ ալ նաև ատելի: Եւ որ քանի մը անգամ իրենց կեղծաւորութեանը վրայ հասնիս, ամօթով ձգէ զիրենք: Արբեմն երբեմն սիրած բաներնէն զրկէ, երբոր այն բանը խորամանկութեամբ ուզենան ձեռք ձգել, և ըսէ յայտնի իրենց որ երբոր սլարզ ու առանց պտոյտի խընդրեն՝ ան ատեն կ'առնուն:

Այն ջանք ընելու է տղոց միտքը խոթելու համար թէ որչափ վնասակար է այս ախտը իրենց պատուոյն, և թէ որչափ մեծ տարբերութիւն կայ ան տղուն մէջ որ ճշմարտախօս, պարզամիտ և հաւատարիմ է և որուն վրայ բոլորովին կրնաս վստահանալ, և անոր՝ որ միշտ կասկածաւոր է, և կրնաս միշտ անվստահ ըլլալու իրաւունք ունենալ, որ թէ նաև ճշմարտութիւն մըն ալ զուրցելու ըլլայ, չհաւտացուիր:

ԼՈՒՔ

բանասիրական

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ա Ք Ս Ո Ր Ե Ա Լ Ն Հ Ո Պ Ի

Դ

Այսան ոմանք ցած ձայնով մը ըսել. Ո՛ր կը վազէ. Տէր Աստուած, գուցէ խեղճը խելքը կորսընցուց. այս ինչ ցաւեր գլուխն եկան: Մահն անոր ամէն ունեցածը զարկաւ խորտակեց. աշխարհքիս վրայ մէկ աղջիկն էր մնացեր. Ինչպէս պիտի կարենայ անոր կորըս-

տեանը դիմանալ: Խեղճ Սառա: Այս սակայն ո՞վ արդեօք իրմէ աւելի Աստուծոյ օրհնութեանն արժանի եղեր է. ո՞վ Սառայէն աւելի գիտէր վշտացելոց վիրացը վրայ եղ և գինի սփռել. ո՞վ իրմէ աւելի փրկչին պատուիրանացը հաւատարիմ գտնուեր է: Տաճարին մէջ սրբակեաց այրեաց հետ կ'աղօթէր, ու լացողին հառաչանացը հետ իր հեծութիւնը կը խառնէր, և Աստուծմէ ընդունած սակաւաձեռն ստացուածքը աղքատաց կը բաժնէր. 'ի վերայ այսր ամենայնի ամենէն խիստ ցաւերն իր վրայ ծանրացան:

Իսկ Սամելայ աղջկունքն, որ դեռ հաւատքնուն մէջ կը դեղեկէին, ծունկ չոքած լալով կ'ըսէին.

— Աթէ սրբասէր Սառա այնչափ տրտմութեանց մէջ է, մենք ինչ բանի կրնանք մեզմէ յուսալ, որ մանկութեան ծաղիկ հասակն ունինք: Մեր հարց Աստուածն աւելի արդար էր. ամենուն ըստ իւրաքանչիւր գործոց կը հատուցանէր, և պատիժը յանցաւորաց համար էր միայն. ինչո՞ւ մենք ալ այն բարեացն արժանի պիտի չըլլանք:

Արբակեաց քրիստոնեայ այրիներն ալ կուլային, բայց առանց ամենեւին յուսահատելու, այն աղջկանց այսպէս կ'ըսէին.

— Անքննելի են Աստուծոյ դատատանները, ո՞վ կրնայ գիտնալ ինչ որ ինքը մեզի համար առաջուց որոշած է: Ղակատնիս հողուն դնենք և աղաչենք, ինքն է որ Ան. միթէ զյուսիտենականութիւնը վարձք կամ պատիժ չէ պարտաւորած անոնց, որ այս ունայն աշխարհքիս վրայ ցաւոց հնոցին դատապարտեր է:

Իսկ Սամելայ աղջկունքը ունութեամբ կը պատասխանէին.

— Յաւերն ու հալածանքները խաչեցելոյն Յիսուսի աշակերտացը համար է միայն. ո՞վ կրնայ զմեզ համոզել թէ իմաստութիւն է անոր պաշտամանը նուիրել ինքզինքն, թողլով Աբրահամու, Իսահակայ ու Յակոբայ Աստուծոյն մեր հարց հրամայած պաշտօնը:

Տես երես 91, 141:

— Ո՛վ հաւատքէ թափուր հողի-
ներ, կը պատասխանէին այն սրբակաց
կանայքը, այսպէս շուտով կը մոռնաք
Սեփային գալստեանն համար եղած
նշանները, զորոնք մեր հայրերն տեսան
ու մենք ալ նաև մեր մանկութեանն ա-
տեն անոնց լռին վկաներն եղանք: Սեզ
մէ շատերը մօրերնուն ցամաքեալ գրկա-
ցը մէջն էին, երբ լեռան վրայ հրաշ-
քով հացերը բազմացան: Աստուծոյ կա-
մաց մէկ ակնարկութիւնը բաւական ե-
ղաւ յագեցրնելու այնչափ բազմութիւ-
նը, որոնք իրեք օրէն 'ի վեր ետեւէն
կ'երթային, և այնչափ աստուածային
խրատներուն ծարաւի էին, որ ինչուան
երկրաւոր կերակուրը մոռցած էին:
Աւ միթէ ձեր առջևը ոչինչ բաներ են՝
մեռելոց յառնելը, հիւանդաց ամէն ցա-
ւերնէն բժշկուիլը, (Պարոր լեռան վը-
րայ եղած սքանչելիքը, փրկչին գերա-
պանծ գալստեան: Այսպէս շուտով
հաւատքնիդ կը դողդոջէ:

Այն աղջիկները կ'ըսէին .

— Ի՞նչ գոնէ տեսեր էք զոր հիմա
կը հաւատաք . աչուրնիդ անոր հրաշք-
ներովը շլացեր են . իսկ մենք վտանգ-
ներէ ու ցաւերէ զատ ուրիշ ինչ բան
տեսանք:

Ո՛վ կոյր և անուղղայ ազգդ Խորայե-
լի, ուրեմն հաւատքիդ մէջ միշտ այս-
պէս յողդողդ պիտի մնաս . և ինչուան որ
հրաշքներով զգայարանքներդ չչանան՝
պիտի չսորվիս Աստուծոյդ հաւատալ:
Առջևն իյնանք ու աղօթենք, որպէս զի
ամենակալն Աստուած գթութեան աչ-
քերը մէյմը իր ապերախտ ժողովրդեան
վրայ դարձրնէ, և անոր տգիտութիւնը
փարատէ:

Իսկ մեռելին անկողնոյն քով նորէն
աղօթից մաքուր խնկերը սկսան բար-
ձրանալ, և մահուան երգն հնչել խառն
ընդ հեծեծանաց և արտասուաց:

Սո՛ւթը կը կոխէր, և անմուռնջ ժա-
մացուցին աւազին հետ լռին ժամերն
կը թօթափէին, և դեռ Սառան չէր
տեսնուեր: Արևը հեռուէն հրէաստա-
նի լեռներուն գագաթունքն իր սպե-
փայլ ճառագայթներովը սկսեր էր զար-

դարել . արագիլը թևերուն տակէն
թմրած գլուխը վեր կը վերցրնէր, ա-
քաղաղին ձայնը ամէն դի առեր էր,
նորածին արևուն ճառագայթներն ճը-
րագներուն լոյսը կը նսեմացրնէին, և
ընդհատ երգոց ձայնը պահ ընդ պահ
օդը կը կոծէր:

— Արդեօք Սառա ինչ եղաւ, կ'ը-
սէին ամէնքը ցած ձայնով. մէյմ՝ ալ
պիտի դառնայ:

— Արչափ ալ աչքս հեռուն արձա-
կեցի, ըսաւ սրաչուի մանուկ հնձող
մը, բան մըն ալ չտեսայ, ոչ Արուսա-
ղեմայ և ոչ Յօբայ ճամբուն վրայ:

Կէտիրա, որ նոյն միջոցին ներս կը
մտնէր՝ ըսաւ .

— Դեռ դաշտին վրայ մթութիւնը
պատած է, կապտագոյն մէգ մը ծած-
կեր է զայն, աչքով բան չտեսնուիր .
բայց և ոչ ձայն ալ կը լսուի . և ա-
կանջս գետնին դրած, որ ոտքի թեթև
ձայնն ալ կը լսեմ, այծեման մը թե-
թևաշարժ ոտից տակը կքող խոտերուն
շրջիւնէն զատ ուրիշ բան չլսեցի: Ար-
ջը Անաստասիայի մօտենալով ըսաւ .
Հիմա ինչ պիտի ընենք . մեռելաթաղ-
ները մեռելին կը սպասեն որ թաղեն .
ուրեմն առանց Սառային սպասելու յու-
ղարկաւորութե հանդէսը կատարենք:

— Ա՛հ, չէ, ըսաւ Անաստասիա, մօր
ցաւը սրբազան է, ես չեմ կրնար անոր
դրած արգելքը եղծանել:

— Ո՛վ գիտէ, ըսաւ մէկը, յուսա-
հատութիւնը զինքը ո՞ւր մղեր է . ո՛վ
գիտէ թէ մէյմըն ալ զինքը տեսնանք:

Իսկ մեռելաթաղները կը մըմռային
ըսելով .

— Աղջկան մեռնելէն 'ի վեր ահա
այս երրորդ անգամն է որ արևը կ'ելլէ .
կայսեր հրամանին դէմ է ասկէ աւելի
ուշացրնելը:

— Եւ մըն ալ, ըսաւ Անաստա-
սիա, դեռ ժամ մըն ալ աղօթենք, ու
մէկէն քրիստոնեայ աղջիկը ծունկ չո-
քեցաւ, ու սկսաւ աղօթել . ամէնքն
ալ իրեն հետեւեցան:

Արջապէս անապատէն եկած քա-
մին՝ մառախուղը քօղի մը պէս վերացուց

և ցրուեց տարաւ . ան ատեն տղուն մէկը պոռաց :

— Ը՛հա , ահա Սառան , ապառաժուտ բլրէն վեր կ'ելլէ :

— Ինքն է , ինքն է , պոռաց բազմութիւնը , մինակ չէ , հետը ծեր մըն ալ կայ . կարծես թէ կոյր է և կը դողդղողայ . . . հազիւ թէ կը քալէ . . . Ինչպէս Սառան անոր ձեռք կուտայ . տեսէք ահա կանկ առաւ ծերը . իսկ Սառա կը ջանայ արտորցընել . . . ձեռքէն գայ կը շալկէ , բայց բոլորովին ուժէ ինկած կ'երևայ . . . ալ վրան կարողութիւն չէ մնացեր : Ազենք դիմացնին ելլենք և բլրէն վեր ելլալու օգնենք , իրենց յոգնածութեանը :

— Ը՛ետիս , ըսաւ մէկը հաստ ձայնով , Վանիմայ այրին սուրբն է :

— Սուրբն է , կրկնեցին ամէնքը , սուրբն է :

Եւ ամէն դի կը հնչուէր թէ սուրբն է :

Արոնք որ ընդ առաջ երթալու վազեցին , արգիլուած կանկ առին , և սկրտան կամաց կամաց ետ դառնալ . անդադար ետենին կը նայէին որ հեռուէն զծերն ու Սառան տեսնեն , որոնք ճամբանին առաջ կը տանէին :

Մէկը զարմացած կը մնայ , մէկալը մէյմը ասդին կ'երթայ մէյմը անդին , ուրիշ մը սուրբին անցնելու ճամբուն վրայ փռուած կը մնայ . բոլոր քրիստոնէից վրայ երկիւղ մը ու աստուածային ակնկալութիւն մը տիրեր էր :

— Ը՛րդեօք ինչ պիտի ըլլայ , մէկը մէկուն կը հարցընէր .

— Ը՛սիկայ այն Ը՛ստուծոյ այրն է , ըսաւ անդիէն մէկը , որ մայրս կենդանացուց :

— Իմ ծերունի հայրս ալ , վրայ բերաւ ուրիշ մը , որ երկայն ատենէ 'ի վեր անդամալոյծ կը դողդոջէր , այս սուրբս առողջացուց :

— Ա՛հ , թէ որ ինքը հոս ըլլար , ըսաւ Ը՛նաստասիա լալով , անշուշտ Սաբիամ չէր մեռնէր . ոտքն ինկած կը պաղատէի որ զինքն բժշկէ . բայց Վամասկոսի բնակիչքը զինքը կանչեցին , որ երթայ զիրենք այն սարսափելի ժանտ .

ախտէն խալըսէ : Ը՛մէնքս ալ գիտենք որ այն սուրբը ողորմութեան գործոց մէջ ամենակարող է . բայց , հիմա ալ ինչ կրնանք յուսալ : Ը՛ս ըսելով օրիորդն սկսաւ լալ դառնապէս .

— Ո՛վ գիտէ , ըսաւ ութսնամեայ խոհական ծեր մը . ո՛վ գիտէ , կրկնեց , սպիտակ մազերով զարդարած գլուխը շարժելով . այս սուրբս պատանեկութեան ժամանակ Յովհաննու հետ , որ փրկչին սիրելի աշակերտն էր , ծանոթացաւ . և հետը շատ անգամ խօսակցելով գիտութեամբ ու իմաստութեամբ լեցուեցաւ . մէկը կը պատմէր ու մէկալը մտիկ կ'ընէր մարդացեալ Ը՛ստուծոյն վարուց հրաշալիքները : Ո՛վ կրնայ գիտնալ , թէ արդեօք այս ծերուն ինչ գաղտնի զօրութիւններ տուեր է անիկայ , որուն գլուխը փրկչին կուրծքին վրայ հանգչեցաւ : Ը՛հա կը մօտենայ , վրանիդ սրբազան դող մը չէք զգար : Վանի որ զինքը կը տեսնեմ ծերացած ոսկրներս կը դողդղղան , և վրաս սարսափ մը կ'իմանամ , :

Սուրբ ծերունին ու Սառա երթալով կը մօտենային .

Տարիներուն ծանրութեանը տակ կորացած էր . և շատ տանջանքներ քաշեր էր այնպիսի պնդութեամբ որ դահիճները յոգնած զարմացեր էին : Ը՛չուրներն այրեր էին ու զինքն ողջ թող տուեր էին , կարծելով որ այսպիսի կեանք մը իրեն մահուրնէ աւելի դառն տանջանք պիտի ըլլայ . բայց ինքը գնաց Վանիմայ այրը քաշուեցաւ , ուր հրեշտակք զինքը կը մխիթարէին . և կ'ըսեն թէ իրեն հետ Ը՛ստուծոյ օրհնութիւններ կը նուագէին : Ը՛նոնք որ գիշեր ատեն իր ձգնութեան այրին դիմացէն կ'անցնէին երկնային երգերու ձայներ կը լսէին : Ամանք ալ կ'ըսէին թէ թռչունները իրեն կերակուր կը բերեն . վերջապէս ամբողջ կեանքը հրաշալիք մըն էր :

— Շուտ ընենք , աճապարենք , կ'ըսէր Սառա . և թէպէտ բոլորովին ուժէ ինկած և շունչը հատեր էր , սակայն նորէն զծերունին կը ստիպէր այն դժուարին ճամբէն վեր ելլելու :

— Մտուած իմ, Մտուած իմ, արդեօք ինծի սպասեցին, կ'ըսէր խեղճ մայրը, բաժնուելուս վրայ որչափ ատեն անցեր է. արդեօք զինքը պիտի կարենամ գտնել, 1 :

կը շարունակուի :

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

վարչագիտորէն :

Մշտարհիս երևելի տեղերուն մէջ ոմանք նիւթական ու մասնաւոր աղուորութեանուն ունին, ոմանք ալ մեծ յիշատակի արժանի դէպքով մը անմահացեր են : Սոքիւզի աղբիւրը աս երկու յատկութիւնն ալ մէկտեղ ունի : Միւնիոնէն ելլելով, Սորկ գետոյն գեղանկար և ծաղկազարդ եզերքներէն քանի մը ժամ ճամբայ ընելէն վերջը, դիմացդ նեղ ձոր մը կ'ելլէ որուն երկու կողմը ամայադէմանմատչելի ժայռեր պատած են, և որոնց մէջ կը հոսին, կը փրփրան ու կ'ոստնուն առուին սրարշաւ ջրերը : Մի հովիտը լեռան մը մէջ կեցած է որ անհետեւ ժայռ մըն է և գրեթէ 113 ոտք բարձրութիւն ունի :

Մի ապաւեր ապառաժին ստորոտը անձաւի մը դուռ կայ, որուն մթութիւնը անանկ ահաւոր է որ ճիշդ հին բանաստեղծից նկարագրած դժոխքին դրան կերպարանքը կու տայ : Միկէ ջուր մը կը բղխի որ ոչ վտակ է և ոչ աղբիւր, այլ մէկ ամբողջ գետ մը կը ձևացընէ : Մի նպէս ուժով և սաստկութեամբ կը ցատքէ աս ջուրը որ անձաւին դիմացի ամբարտակի ձևով քարակոյտէն վեր կը բարձրանայ, ուսկից ահաւոր խոխոջանքով կը գլորի կ'իյնայ գահավէժ մէկ ժայռէն մէկալ ժայռը, ինչուան որ միանալով աւելի խորունկ տեղ մը՝ հանդարտ ու խաղաղ ընթացք մը կ'առնու, զորն որ լա Սորկ կը կոչեն : Մայց երբ ամառուան տաքերը կը կո-

խեն, ու ամէն կողմի ջրերն ալ քիչ քիչ նուազած կ'ըլլան, զգալի կերպով անձաւին ջուրն ալ վար կ'իջնայ. ան ատեն խորունկը կրնայ մտցուիլ շարժուն ժայռերուն վրայէն վար իջնելով. անկէ դիմացդ կ'ելլեն հաստատուն բայց սահուն ափափայներ, և կը հասնիս հետաքրքրական բիւրեղացմամբ լեցուն մթին քարանձաւի մը :

Մակերևոյթն այս քարանձաւիս, որ կրնայ նաև շտեմարան մը կոչուիլ, միջակ բարձրութենէն առնելով եօթը ութը ոտք տրամագիծ ունի : Արչափ որ ջուրը ցածնայ, այնչափ աս մակերևոյթն ալ կը նուազի. 1683ին գարնան ժամանակները այնպէս խորունկը իջան աս ջրերը, որ ի յիշատակ երկու արձանագրութիւն փորեցին, մէկը ջրին հարթութեամբ որ ան ատեն երեք կանգուն 4 ոտք ու կէս տրամագիծ ունէր, և մէկան ընդունարանին ձախակողմը : Միմենէն աւելի բարձր ու ամենէն աւելի ցած եղած ժամանակին՝ տարբերութիւնը եղեր էր 66 ոտք :

Մի աղբիւրին գեղեցկութիւնը տեսնելու ժամանակը ամառնային տաքերուն չէ, վասն զի ան ատեն ջրերը ստորերկրեայ ջրանցքներէն դուրս ելլելով հանդարտ և լռիկ ձորամէջը կը թափին, այլ ձմեռը ջրերը կ'ուռին կը բարձրանան ու կը զեղուն բոլոր քարանձաւը, թումբէն ալ անդին կ'անցնին, և մեծ առատութեամբ մը ժայռերուն վրայէն կը գահավիժեն, փրփրացայտ ալիքներ հանելով կը խորտակին, և ամէն կողմէն ալեաց փրփուրներու հոսանք մը կը տեսնուի որ տեսակ տեսակ ձևեր կ'առնուն, գոյնզգոյն փայլումներ կ'ունենան, և օդուն մէջ արձագանգներ կ'արթնցընեն : Մի ձորը նոյն խաղաղութեան մէջ չես տեսներ ինչ որ քանի մը ամիս առաջ զարմացեր էիր. ան ատեն խռովայոյզ և ահաւոր տեսարան մը կ'առնու : Մի կատաղի հոսանքին բունութիւնը ալիքները գլորտրկելու ատեն կարծես թէ իր անցիցը մէջ ամէն բան առնէ տանի պիտի. և օակայն ամէն տեսակ տունկեր որ ժայռերուն մէջ

1 Գղ. Vaucluse, որ Իտալերէն Val chiusa այսինքն Գիւստի Եր անուանը աղաւաղութիւնն է, ինչպէս որ կը կոչէ զայն Բեդրարքս :